

## ԼԻԲԱՆԱՆԵԱՆ ՊԵՏՈՒԹԵԱՆ ԿՈՐՄԵ ՎԱՌԵԼԱՆԻԹ ՆԵՐԱԾԵԼՈՒ ՆՈՒԱԶՈՒՐԴ ՄԵԿ ՇԱՐՔԱԹՈՎ ՅԵՏԱԶԳՈՒԵՑԱՒ

Ուժանիւթի և ջուրի հարցերու նախարարի պաշտօնակատար Լատա Պուսթաշի երեկ առաւօտեան ուղղուեցաւ Յազմիէ, ուր Նաւթի կառնչներու տնօրէնութեան կեդրոնին մէջ, ներկայութեամբ տնօրէն Սարգիս Յալիսի, պիտի կատարուէր լիբանանեան պետութեան կողմէ պենզին ներածելու յատուկ նաւագործը:



Ան նշեց, որ նուազորդի ներկայացած են միայն երկու ընկերութիւններ՝ ZR energy և lebleft, որովհետեւ այլ ընկերութիւններու վրայ ճնշումներ բանեցուած են:

«Նկատի ունենալով այս իրականութիւնը, նուազորդը մէկ շաբաթով պիտի յետաձգուի՝ յաւելեալ մրցակցութեան ապահովման նպատակով», ըսաւ ան՝ հաստատելով, որ նուազորդը չ'է ձայնողած:

Պուսթաշի ընդգծեց, որ նախորդ 48 ժամերուն ընթացքին ճնշումներ բանեցուած են ընկերութիւններու վրայ:

Միւս կողմէ, ժողովրդային շարժումին մաս կազմող ցուցարարներ երեկ ուժանիւթի և ջուրի հարցերու նախարարութեան դիմաց կատարեցին բողոքի ցոյց մը, որուն ընթացքին անոնք քննադատեցին նախարարութեան որդեգրած քաղաքականութիւնը:

Այս իրողութեան լոյսին տակ, Պուսթաշի առաջարկեց հանդիպիլ ցուցարարները ներկայացնող պատուիրակութեան մը հետ, սակայն անոր առաջարկը մերժուեցաւ:

Նշեց, որ վառելիքի կայարաններուն նաւթ բաժնող ընկերութիւններու ներկայացուցիչ Ֆատի Ապու Շաքրա յայտնեց, որ պենզինի կայարանները այսուհետեւ նոր գործադու պիտի չկատարեն՝ աւելցնելով, որ իրենք երկխօսութեան ձեռք կ'երկարեն պետութեան:

Աւելի ուշ Ապու Շաքրա հանդիպում մը ունեցաւ Պուսթաշիի հետ:

Յանդիպումէն ետք ան ըսաւ, որ իրենց պահանջած լուծումը այն է, որ անիկա ըլլալ լիբանանեան դրամանիշով գնելն ու վաճառելը: «Մեզի համար կարեւոր է, որ տոյարով չ'վճարենք, իսկ Պուսթաշի կը հաստատէ, որ վառելիքի սակը պիտի չ'լիջի», շեշտեց ան:

Շար.ը՝ է 2

## ԲԱԳՐԱՏՈՒՆԻ - ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀԱՆԳԻՊՈՒՄ

ՅՅԳ Լիբանանի Կերրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Էրեւանի Զակար Բագրատունի, երեկ հանդիպում մը ունեցաւ պաշտպանութեան նախարար Էլիաս Պուսթաշիի հետ՝ նախարարութեան Եարգել կեդրոնին մէջ:

Երկրի ընդհանուր կացութեան և նոր կառավարութեան կազմութեան շուրջ ընդհանուր խորհրդակցութիւններու ծիրին մէջ, Բագրատունի զննատեց զինչէս ուժերու դերակատարութիւնն ու պահուածքը:

Յանդիպումէն առիթ մը եղաւ քննարկելու նաեւ քաղաքացիներու կրած դժուարութիւնները յատկապէս տնտեսական այս պայմաններուն մէջ՝ դրամատնային մարզի կիրարկած սեղմումներուն և անոնց հետեանքներուն շուրջ մտահոգութեան արձանագրութեամբ:

Յանդիպումէն առիթ մը եղաւ քննարկելու նաեւ քաղաքացիներու կրած դժուարութիւնները յատկապէս տնտեսական այս պայմաններուն մէջ՝ դրամատնային մարզի կիրարկած սեղմումներուն և անոնց հետեանքներուն շուրջ մտահոգութեան արձանագրութեամբ:

## ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՀԱՐԻՒՐ ՄԵԼԻՈՆ ԼԻԲԱՆԱՆԵԱՆ ՈՍԿԻ ԿԸ ՅԱՏԿԱՑՆԵ ԿԱՐԻՔԱՒՈՐ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՆ



Յրաւերով ու նախագահութեամբ Արամ Ա. Վեհափառ հայրապետին, երեկ երեկոյեան Անթիլիասի մայրավանքին մէջ տեղի ունեցաւ մտաւորականներու հաւաք մը:

Վեհափառ հայրապետը նախ պարզեց ներկայներուն Միտի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիոյ դէմ կաթողիկոսարանի բացած դատին վերջին զարգացումները: Այս մասին անհրաժեշտ բացատրութիւններ տուաւ նաեւ Իրաւական անձնակազմի անդամներէն Գրիգոր Նորայր Պայրազարեան: Ապա, վեհափառ հայրապետը անդրադառնալով սփիւռքի պարզած ներկայ կացութեան, յիշեցուց, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան թեմերու վերականգնման աշխատանքը ընթացքի մէջ է: Միաժամանակ, ան շեշտեց ամբողջ սփիւռքի վերականգնման ուսումնական վերաշինման հրամայականը՝ ի խնորհիւ Յայաստանի, Արցախի և ազգա-

յին պահանջատիրութեան առաւել հզօրացման: Վեհափառ հայրապետը յայտնեց, որ այս գծով ինք նախնական աշխատանքներու լծուած է:

Մտաւորականներու հաւաքին երրորդ նիւթը Լիբանանը դիմագրուած ներկայ տնտեսական տագնապն էր, յատկապէս՝ անոր հետեանքները Լիբանանի հայութեան կեանքին մէջ: Այս հարցին շուրջ վեհափառ հայրապետին պարզած մտահոգութեան ետք տեղի ունեցաւ տեսակետերու փոխանակում՝ ներկայներուն միջեւ: Հաւաքի աւարտին վեհափառ հայրապետը շեշտեց հետեւեալ կետերը:

Ա) Լիբանանահայութիւնը, իբրեւ սփիւռքի կարեւոր համայնքներէն մեկը, ինչպէս անցեալին, այսօր եւս առանցքային դեր ունի ընդհանրապէս մեր ժողովրդի ու յատկապէս սփիւռքի կեանքին մէջ:

Շար.ը՝ է 10

## ԹՐԱՄ ՄԵ ՆԵԹԱՆԻԱՅՈՒ ԸՆՆԱՐԿԱԾ ԵՆ «ԻՐԱՆԻ ԿՈՐՄԵ ՍՊՈՆՍԱԼԻՔԻ» ՀԱՐՑԸ

Միացեալ Նահանգներու նախագահ Տանըտ Թրամի կիրակի օր Իսրայէլի վարչապետ Պենիաի Նեթանիահուի հետ քննարկած է «Իրանի կողմէ սպառնալիքի» վերաբերող և այլ կարեւոր հարցեր: Այս մասին կը հաղորդէ «Ռոյթըրզ» լրատու գործակալութիւնը՝ յղում կատարելով Սպիտակ տան:

«Այսօր նախագահ Տանըտ Թրամի զրոյց ունեցած է Իսրայէլի վարչապետ Պենիաի Նեթանիահուի հետ: Ղեկավարները քննարկած են Իրանի կողմէ սպառնալիքի հարցը, ինչպէս նաեւ երկկողմանի և շրջանային այլ կարեւոր հարցեր», նշուած է Սպիտակ տան հրապարկած հաղորդագրութեան մէջ:

Իրանի և Միացեալ Նահանգներու միջեւ յարաբերութիւնները վատթարացած են անցեալ տարուէն, երբ Թրամի 2018 թուականին դուրս եկաւ մեծ տերութիւններու հետ թեհրանի հիւլեական գործառնքն և դարձեալ պատժամիջոցներ հաստատեց այդ երկրին դէմ:

## «ՍՈՒՐԻՈՅ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՆ ԶԻՄԻԱԿԱՆ ԶԵՆԵՐՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՈՎ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՈՃԻՐՆԵՐ ԳՈՐԾԵԼՈՒՆ ԿԵՐԱԲԵՐԵԱԼ ՓԱՍՏԵՐ ՈՒՆԻՆԵՔ»

Կ'ԸՍԵ ՈՒՍՇԻՆԿԹԸՆ

Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութիւնը հաղորդագրութիւն մը հրապարակելով յայտարարեց. «Սուրիոյ նախագահ Պաշարա Ասատի վարչակարգին կողմէ Սուրիոյ մէջ քիմիական զենքերու օգտագործումով պատերազմական ոճիրներ գործելուն փաստեր ունինք»՝ նշելով. «Քիմիական պատերազմներու զոհերու միջազգային օրրան առիթով կը յիշենք և կը յարգենք յիշատակը քիմիական բոլոր պատերազմներու զոհերուն: Այդ զենքերու օգտագործումը մեր արդի պատմութեան մէջ զոհեր ու ահաւոր վերքեր կը պատճառէ»:

Նախարարութիւնը նշեց, որ Միացեալ Նահանգներ կը զօրակցին քիմիական զենքի արտադրութեան ու օգտագործման ամբողջական արգիման և կոչ կ'ուղղեն քիմիական զենքերու վերաբերելու համաձայնութիւնը ամբողջական կերպով գործադրելու:

Շար.ը՝ է 3

## ՄՈՍԿՈՎԱ. «ՂԱՐԱԲԱՂԵԱՆ ՏԱԳԱՊԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՈՒՍՏՈՒՅ ԱՐՏԱՔԻՆ ԶԱՂԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՌԱՋՆԱՅԵՐԹՈՒԹԻՒՆՆԵՐԵՆ Է»



Ռուսիան պիտի շարունակէ աջակցիլ Լեռնային Ղարաբաղի տագնապի խաղաղ լուծման հողովոյթին: Այս մասին նշուած է Ռուսիոյ արտաքին գործոց նախարար Սերկէյ Լաւրովի՝ 2-3 դեկտեմբերին Ազրայեան այցելութեան վերաբերելու Ռուսիոյ արտաքին գործոց նախարարութեան կայքին վրայ գետնորոշած մեկնաբանութեան մէջ:

«Ռուսիան կը շարունակէ աշխուժ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի տագնապի լուծման ուղղուած միջնորդական ջանքերուն մէջ: Լեռնային Ղարաբաղի տագնապի

Շար.ը՝ է 3

## ՊՐԱԹԻՍԼԱՄԱՅԻ ՄԵՋ ՏԵՂԻ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՅ ՄԱՍԵՏԵՐՈՎ ՀԱՆԳԻՊՈՒՄԸ



4 դեկտեմբերին, Պրաթիսլաւայի մէջ ԵԱՀԿ-ի 26-րդ նախարարական խորհրդաժողովի ծիրին մէջ, ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահներուն միջնորդութեամբ են մասնակցութեամբ տեղի պիտի ունենայ Յայաստանի և Ազրայեանի արտաքին գործոց նախարարներ Չոհրապ Մսացականեանի և Էլմար Մամետեարովի հանդիպումը: Այս մասին կը հաղորդեն Յայաստանի արտաքին գործոց նախարարութեան:

Մսացականեան-Մամետեարով վերջին հանդիպումը տեղի ունեցած էր Նիւ Եորքի մէջ, 23 սեպտեմբերին: Կողմերը քննարկած էին Լեռնային Ղարաբաղի խաղաղ հողովոյթին անջնջող հարցերու շրջանակ և գնահատած ներկայ իրավիճակը:

Հանդիպումի ընթացքին ընդգծուած էր նաեւ անհրաժեշտութիւնը վստահութեան մթնոլորտի ձեւաւորման ուղղութեամբ հետեւողական քայլերու, ներառեալ նախապէս ձեռք բերուած համաձայնութիւններու կեանքի կոչման միջոցով:

Ազրայեանի տարածքին մէջ կալանքի տակ գտնուող Յայաստանի Հանրապետութեան քաղաքացիներուն առջնութեամբ՝ հայկական կողմը շեշտեց վերջիններուն հայրենակարծութեան ապահովման անհրաժեշտութիւնը:

## ՀՅԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆԸ ԿԸ ԳԱՏԱՊԱՐՏԵ ՊՈՑԵՄՆԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒ ՊԱՆԹԵՆԻ ՊՂԾՈՒՄԸ



2 դեկտեմբերին Պոտեանի մէջ անչայտ անձեր տակալին չարագործած հանցանքներուն մէջ կտորած են զիւրի ազատամարտի նախատանկներու պանթենի մուտքի ճամբուն վրայ տեղադրուած երկաթէ սինէրը և պահպաններուն ու սինէրուն վրայի քանի մը կապտերները: ՅՅԳ Յայաստանի Գերագոյն մարմինը հրապարակեց այդ արարքը դատապարտող և յանցագործները բացայայտել պահանջող հետեւեալ յայտարարութիւնը:

«Ներքին հակառակորդի ձեռքը դարձեալ հասել է մեր արժեքներին, մեր սրբութիւններին: Այս գիշեր վախճալի, ներքին թշնամու թունամորուած ու մթազնած ուղղելու ու ձեռքը չեն երերացել»՝ պղծելու Կոտայքի մարզի Պոտեան համայնքի պանթենը:

Սա այն պանթենն է, ուր հանգչում են մեր հերոսները, մեր արժանապատիւ գոյութեան, մեր ազգային հաւաքական իղձերի, մեր անվտանգութեան ու անխտիր բոլորի խաղաղ երկնքի համար, մեր արդար պայքարի համար

Շար.ը՝ է 10

## ԻՇԵԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ ՀԱՆԳԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՒ ՄՈՒՆԵԱԼԻ ԶԱՂԱԿՊԵՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՈՒ ՀԵՏ



ՅՅԳ Զանաւայի Կերրոնական կոմիտէին հրաւերով Զանաւայ մեկնած ՅՅԳ Յայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեան քաղաքական հանդիպումներուն ծիրին մէջ երկուշաբթի, 2 դեկտեմբերին հանդիպում ունեցաւ Սեն Լորան քաղաքապետական խորհուրդի անդամ Արեթ Սալէմի, Մոնրեալի քաղաքապետական խորհուրդի անդամ Մերի Տերոս Չաուչեանի, Պորտո Զարթեթի վրայ ընտրատարածքի քաղաքապետական խորհուրդի անդամ Էֆֆի Ճիաննուի և Մոնրեալի քաղաքապետական ընդդիմութեան ղեկավար Ֆրանչեսքո Միլելի հետ, Մոնրեալի Յայ կերրոնի մէջ:

Շար.ը՝ է 10

## ՄԱՍԵՏԵՐՈՎ. «ՄԵՆԸ ՀԱՄԱՐԻՄ ԵՆԸ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆ»




ԵԱՀԿ-ի 26-րդ նախարարական խորհրդաժողովի ծիրին մէջ 4 դեկտեմբերին Պրաթիսլաւայի մէջ տեղի պիտի ունենայ Յայաստանի արտաքին գործոց նախարար Չոհրապ Մսացականեանի և Ազրայեանի արտաքին գործոց նախարար Էլմար Մամետեարովի հանդիպումը:

Այս հանդիպումին մասին լրագրողներուն հետ ունեցած զրոյցին ընթացքին Մսացականեան յայտնեց, որ հայկական կողմը ունի մէկ միասնական փայտեթ, որուն մէջ կան թէ՛ բուն լուծման, եւ թէ՛ այլ միջավայրին անջնջող հարցեր:

«Մենք ունինք մէկ միասնական փայտեթ, որուն մէջ շատ կարեւոր հարցեր կան՝ բուն լուծման անջնջող, եւ կան շատ կարեւոր հարցեր, որոնք կը վերաբերին միջավայրին, որուն մէջ տեղի կ'ունենայ խաղաղ լուծման գործընթացը: Բոլորը շատ կարեւոր նշանակութիւն ունին իրենց ամբողջութեան, իրենց համապարփականութեան մէջ:

Շար.ը՝ է 10

### ՆԱԽԱԳԱՀ ԱՌԽ. «ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԿԵՐԱՑՈՒՑ ՇԱՏ ՄԸ ԿԱՐՄԻՐ ԳԻԾԵՐ ԵՒ ՄՕՏԻԿ ԱՊԱԳԱՅԻՆ ՊԻՏԻ ՎԿԱՅԷԸ ԲՈՒՈՐԸ ԳՈՐԱՑՆՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ»



Հանրապետության նախագահ Գոր. Միշել Աուն երեկ Պապապետյանի մեջ ընդունեց Պեյրուսի Իրաւաբաններու սենտիքայի պատուիրակը՝ գլխատրութեամբ սենտիքայի նախագահ Մըլիմ Կալաֆի:

Հանրապետութեան նախագահ Աուն շեշտեց, որ բոլորը կը փափաքին բարեկարգում վկայել, հակառակ այն խոչընդոտներուն, որոնք կ'արգելակեն բարեկարգումներ իրագործելու քայլերը:

Նախագահ Աուն շեշտեց, որ ժողովրդային շարժումը վերացուցած է շատ մը կարմիր գիծեր՝ աւելցնելով, որ մօտիկ ապագային պիտի վկայեն բոլոր լիբանանցիները գոհացող աշխատանքներ:

Նախագահ Աուն նշեց, որ իշխանութեան մեջ փոփոխութիւններ կան եւ անոնք ծանօթ են՝ աւելցնելով սակայն, որ արմուսնը պատճառող այն է, թէ այդ փոփոխութիւնը պաշտպանող շրջանակներ գոյութիւն ունին:

Ան շեշտեց, որ կարելի չէ փոփոխութիւն դատարարութեան ենթարկել՝ առանց անոնց դէմ փաստեր ունենալու, «հետեւաբար մենք կը փափաքենք, որ ժողովուրդը մեզի հետ դիմադրէ», ըսաւ ան:

Նախագահ Աուն ընդգծեց, որ ազգային դրամանիշին դէմ գործողները պէտք է դատարարութեան ենթարկուին՝ հաստատելով, որ դատական իշխանութեան օրէնքներուն մէջ կան որոշ հարցեր, որոնք պատճառ կը դառնան յարցուցած դատական հարցերու քննութեան ուղարկումի:


«Կը օրէնքները պէտք է փոփոխութեան ենթարկուին», ըսաւ նախագահ Աուն:

Նշեց, որ «Ժումուրիա» օրաթերթին համաձայն, Լիբանանեան ուժեր կուսակցութեան պատուիրակութիւն մը, որուն մաս կազմեցին նախկին նախարար Մըլիմ Բիաշի եւ Էլի Պրադիտ, այցելած է հանրապետութեան նախագահ Գոր. Միշել Աունի եւ առաջարկած, որ կազմուի անկախներէ եւ մասնագետներէ բաղկացած կառավարութիւն մը, որ որդեգրէ նախորդ կառավարութեան աշխատանքային ծրագիրը:

Պատուիրակութիւնը նախագահ Աունին հաստատած է վարչապետի նշանակման պարտադիր խորհրդակցութիւնները արագացնելու կարեւորութիւնը:

Պատուիրակութիւնը հաստատած է, որ Լիբանանեան ուժեր կուսակցութեան նախագահ Սամիր ժահիճի ոչ մէկ արգելք ունի, որ նախագահ Աուն ինք նշանակէ բոլոր քրիստոնէայ նախարարները, պայմանով որ անոնք ըլլան անկախներ, ինչպէս՝ Սելիմ Էտտէ:

### ԳԵՐԱՊԱՅՇՄՈՒ ԿԱՆԱԿԵՐ. «ԼԻԲԱՆԱՆԻ ԿՐԱՅ ԿԱՆ ԶԿԱՅ»



Մարոնի համայնքի ընդհանուր խորհրդի նախագահ Ֆարիտ Կազեմ երեկ հանդիպում մը ունեցաւ Վատիկանի արտաքին հարցերու ընդհանուր քարտուղար գերապայծառ Փոլ Ռիչչերո Կալակերի հետ:

Հանդիպումին ընթացքին քննարկուեցաւ Լիբանանի մէջ քրիստոնէաներուն կը մասն բոլոր կրօններուն պատմական յարաբերութիւնները երաշխաւորող աւանդը:

### ԵԼՆԱԱՆ. «ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՈՒ ԿՐՃԱՏՈՒՄ ՊԻՏԻ ԶԸԼԼԱՅ, ԱՆՈՆԸ ՍՈՒՐԲ ԻՐԱՒՈՒՆԸ ԵՆ»

Ելեմուտքի եւ պետական ամավարկի խորհրդարանական մայրուն յանձնարարութեան տարածքներէ նախագահութեամբ երեսփոխան Իպրահիմ Զանաանի գումարեց 2020-ի պետական ամավարկի քննարկման իր նիստը, որմէ ետք Զանաան յայտնեց, որ յանձնարարութեան սկսած չէ այն հաստատութիւնները, որոնք աշխատանքը անկարելի է՝ ընդգծելով, որ պաշտօններուն իրաւունքները պահպանուած են:



«Այն ինչ որ անցեալին, այլ խօսքով՝ նախորդ ամավարկուն քննարկման ընթացքին կը պահանջէինք, ինչպէս՝ միութիւններուն ու փառատներուն եւ այլ ձեռնարկներու յատուկ նպաստներու կատարում, գործակալացած են այս ամավարկին մէջ», ըսաւ ան:

Զանաան յայտնեց, որ յանձնարարութեան վերացուցած է լիբանանեան ճարտարարարութիւնը եւ արտաճումը գորակցելու կէտերը: «Ցանձնախումբը արտոնեց նաեւ Ելեմուտքի նախարարութեան պիտոնները վերաբերող հարցեր: Այս բոլորին կողքին ներկայացուցի առաջարկ մը, որուն շրջագծին մէջ նշեցի իւրաքանչիւր նախարարութեան պիտոնները սեղումի ենթարկելու չափանիշները: Այն օժանդակութիւնները կամ նպաստները, որոնք արդարացում չունին եւ ընկերային բարօրութեան կամ առողջապահական նպատակներու չեն ծառայէր, պիտի չընդունուին», յայտնեց Զանաան:

Ան հաստատեց, որ բոլոր խորհուրդներուն աշխատանքները քննարկելէ ետք, 453 միլիարդ Լուազում մը պիտի կատարեն, որպէսզի պահպանեն 2020-ի պետական ամավարկին մէջ արձանագրուած նիւթական բացը:

### ԼԻԲԱՆԱՆԵԱՆ ԿԱՐԸ ԼՈՒՐԵՐ

●ԱՐՏԱՔԻՆ առեւտուրի պետական նախարարի պաշտօնակատար Հասան Սըրաա յայտնեց, որ իր երկրին եւ ժողովուրդին նկատմամբ յանձնարարութիւն ունեցող ղեկավարը անոնք հանդէպ իր պատասխանատուութիւններէն չի իրաճարիր:

●ԱԶԱՏԱԳՐՈՒՄ եւ բարգաւաճում երեսփոխանական պլոքի անդամ Հանի Զայայի յայտնեց, որ Լիբանանի փրկութիւնը փափաքող պէտք է համաձայն ըլլայ կազմելու ազգային միասնականութեան կառավարութիւն մը:

●ՍՈՒՄՐՈՒՐԵՊԱՎ պլոքի երեսփոխան Մոհամեդ Հաճար շեշտեց, որ երկրին տնտեսական եւ Ելեմուտքին տագնապին լուծումը առաջնահերթութիւն մըն է եւ կարելի չէ անոր լուծումը ուշացնել:

●ԱԶԱՏԱԳՐՈՒՄ եւ բարգաւաճում պլոքի երեսփոխան Զանաան Հաճար յայտնեց, որ Սամիր Կալաֆի առանձին չէ՝ վարչապետութեան պաշտօնը ստանձնելու մրցակցային մէջ, «սակայն անոր անունը առաջիններէն է», աւելցուց ան:

●ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ հանդիպում պլոքի երեսփոխան Պիլա Ապապետյան ընդգծեց, որ երեսփոխանական պլոքներն ու ժողովրդային շարժումը ուղղակի ազդեցութիւն ունին կառավարութեան կազմութեան վրայ:

●ՀԱՄԱՅՆԱԿԱՆ կուսակցութեան ղեկավար Հանաա Ղարիպ հաստատեց, որ Լիբանան կարիքը ունի փոխանցման կառավարութեան մը, որ կ'աշխատի երկրին իշխանութիւնն ու վարչակարգը վերափոխութեան ենթարկելու նպատակով:

Զանաան ընդգծեց, որ ներկայ կացութիւնը զգայուն է, եւ պատասխանատուներն ու ժողովուրդը միասնաբար պէտք է գործեն՝ փրկելու համար երկիրը:

«Լիբանան կարիքը ունի իրեն հանդէպ վստահութիւնը վերահաստատելու, եւ այդ հանգամանքին մէջ պետական ամավարկը հիմնական է: Ամսական աշխատավարձերը կրճատումներու քառ թիրախ չեն, որովհետեւ անոնք աշխատաւորներուն եւ պաշտօնէտներուն սուրբ իրաւունքն են: Հանրային կարծիքը պէտք է հետեւի յանձնարարութեան աշխատանքներուն, կառավարութիւնը ամենէն մօտիկ ժամանակամիջոցին պէտք է կազմուի, եւ պէտք է լուծուին ապահովող որոշումներ տրուին՝ ապահովելու համար Ելեմուտքի արտաքին տագնապի լուծումը: Ցանձնախումբը քառ պիտի չզայի մասուկներու եւ յատուկ հոգատարութեան կարիքատրուներու միութիւններուն, իսկ եթէ կարենայ այլ մարզերու մէջ կատարած իր կրճատումներէն բաժին հանել այս միութիւններուն, որպէսզի ամրապնդէ անոնց գործունեութիւնը, ապա պիտի չգաւանայ այդ մէկը կատարել», հաստատեց Զանաան:

Ցանձնախումբը երեկոյեան ժամը 6:15-ին գումարեց իր գիշերային նիստը, որուն ընթացքին քննարկեց հանրապետութեան նախագահութեան եւ վարչապետութեան ու անոնց տնօրէնութիւններուն պիտոնները:

### ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏ ԳՈՒՍԱՆԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՅՄԵՏ ԶԱՐԻՐԻԻ ՄԻՋԵՒ ԲԱՆԱԿԷԸ



Մուսաբաբալ հոսանքի ընդհանուր քարտուղար Ահմետ Հարիրի խստիւ դատապարտեց «Օ. Թի. Վի.» պատկերասփիւռի կայանի նախանցեալ երեկոյեան լուրերուն սկիզբը արտասանուած քաղաքական մուտքը՝ գայն նկատելով ատելութեան կոյտ մը, որ կը հարուածէ լիբանանեան ազգային միասնականութիւնն ու համերաշխութիւնը, ինչպէս նաեւ կը սպառնայ քաղաքացիական անվտանգութեան:

Հարիրի յայտնեց, որ Ազգային ազատ հոսանք կուսակցութեան պատկանող այդ կայանը նախանցեալ գիշեր սփռեց վտանգաւոր տեսագրութիւն մը, որուն մէջ Լիբանանի դիմագրաւած բոլոր տագնապներուն եւ քաղաքացիական պատերազմին պատասխանատուութիւնը բեռնուցեցաւ նախորդ վարչապետներուն վրայ:

Հարիրի աւելցուց, որ «Օ. Թի. Վի.» ճիշդ չէ խնայած նաեւ միջխառնական գրգռութիւններ հրահրելու առումով՝ աւելցնելով, որ Ազգային ազատ հոսանք կուսակցութիւնը չի կրնար ժամանցոյցին սպաննելու ետ տանիլ, «իսկ եթէ Ազգային ազատ հոսանք կուսակցութեան ղեկավար ժողպան Պասիլ իր գրաւը կը դնէ սիւննի-շիի սադրանքներուն վրայ եւ այդ իմաստով թելադրութիւն կը կատարէ կուսակցութիւնը ներկայացող պատկերասփիւռի կայանին, ապա կայանը կրնայ հրաժարի այդ խաղէն», հաստատեց ան:

Հարիրի դատապարտեց Ազգային ազատ հոսանք կուսակցութեան կողմէ պատմութիւնը խեղաթիւրելու շանքերը:

Պատասխանելով Ահմետ Հարիրիի կատարած յայտարարութիւններուն՝ Ազգային ազատ հոսանք կուսակցութեան կեդրոնական խորհուրդը հրապարակեց հաղորդագրութիւն մը, որուն մէջ ցաւ յայտնեց Հարիրիի կատարած համայնքային յայտարարութիւններուն համար՝ գանոնք նկատելով սադրանքներ նախապատրաստող արտայայտութիւններ:

Հաղորդագրութեան մէջ նշուեցաւ, որ «Օ. Թի. Վի.»-ի քաղաքական լուրերուն մուտքերը Ազգային ազատ հոսանք կուսակցութիւնը կամ անոր ղեկավարը չէ որ կը գրէ, եւ ո՛չ ալ կը ստուգէ գայն:

«Իսկ այն մուտքը, որուն կ'անկարելիք» Ազգային ազատ հոսանք կուսակցութեան կեդրոնքը չի ներկայացնէր, իսկ եթէ մենք ուզէինք Մուսաբաբալ պատկերասփիւռի կայանի լուրերու յայտագիրներու մուտքերուն պատասխանել, ապա երկիրը տարբեր տեղ կրնար գտնուիլ:

Ազգային ազատ հոսանք կուսակցութիւնը կը փորձէ լիբանանցիներուն տեսակետները իրարու մօտեցնել՝ արգիլելու համար լիբանանցիներուն միջեւ սադրանքները, յատկապէս սիւննի եւ շիի յարաբերութիւններուն միջեւ գրգռութիւնները:

Ժամանակն է, որ արդիւնաբեր կառավարութիւն մը կազմուի, որպէսզի երկիրը կարենայ փրկելու տնտեսական փլուզումէ, եւ ոչ թէ քաղաքական եւ համայնքային սադրանքներ նախապատրաստելով զբաղի՝ երկիրը առաջնորդելով դէպի բանալի, որուն դէմ պիտի պայքարենք, ինչ ալ ըլլայ անոր համար մեր վճարելիք գինը», նշուեցաւ հաղորդագրութեան մէջ:

### ԼԻԲԱՆԱՆԵԱՆ ՊԵՏՈՒԹԵԱՆ ԿՈՐՄԵ...

Շարունակուած Ա. Էջէն

**ՑՈՑՑԵՐՈՒՆ ԹԱՓԸ ԵՐԵԿ ՄԵՇԱՒ ՄԱՍՍԱՐ ՆՈՒԱՇԵՍԱՒ**  
Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարար Մայք Փոմպէո երեկ անդադարեալով Լիբանանի մէջ կատարուող ցոյցերուն յայտնեց, որ Պեյրուսի ցոյցերը կը փաստեն, թէ լիբանանցիները՝ իրենց բոլոր համայնքներով, կը փափաքին անկախ ըլլալ: «Այդ ցոյցերը կը նշանակեն, թէ լիբանանցիները կը փափաքեն, որ Իրանը եւ Հրճապալան իրենց երկրէն դուրս գան», ըսաւ Փոմպէո:



Միւս կողմէ, ժողովրդային շարժումին մաս կազմող ցուցարարներ երեկ առաւօտեան բողոքի ցոյց մը կատարեցին Կեդրոնական դրամատան Սուրի մասնաճիւղին դիմաց:  
Անոնք Կեդրոնական դրամատան որդեգրած քաղաքականութեան ու Կեդրոնական դրամատան կառավարիչ Ռիատ Սալամի դէմ արձակեցին դատապարտումներ՝ պահանջելով պետութեան իւրացումը գումարները վերադարձնել:  
Ցոյցը կատարուեցաւ մեծ թիւով բանակայիններու եւ Ներքին ապահովութեան ուժերու ոստիկաններու ներկայութեամբ:  
Կեդրոնական դրամատան Չախլի մասնաճիւղը եւս բողոքի ցոյցերու դիմաց գտնուեցաւ: Հոն հաւաքուած ցուցարարները արգիլեցին պաշտօնէտները Կեդրոնական դրամատան մուտքը գործելու եւ իրենց աշխատանքները շարունակելու:

տօնէաները Կեդրոնական դրամատան մուտք գործելու եւ իրենց աշխատանքները շարունակելու:  
Միւս կողմէ, ժողովրդային շարժումին մաս կազմող ցուցարարներ մուտք գործեցին Պեյրուսի կրթութեան պալատ՝ պահանջելով հաշուետուութեան կանչել եւ դատաւարութեան ենթարկել փոփոխութիւնը, ինչպէս նաեւ վերադարձնել պետութեան ծովային կալուածներն ու իրաւունքները:

Թրիփոլիի մէջ ցուցարարներ փակեցին Զատիշայի ելեկտրականութեան ընկերութիւնը եւ Միհայի հեռաձայնային հաղորդակցութեան ընկերութիւնը՝ պաշտօնէտներէն պահանջելով դուրս գալ զոյգ կեդրոններէն:

Իսկ Հալապայի մէջ ցուցարարները փակեցին ճամբաները եւ պետական հաստատութիւնները, ինչպէս նաեւ կազմակերպեցին քայլարշաւներ՝ իբրեւ բողոք կրթութեան նախարարի պաշտօնակատար Աքրամ Շեհայէպի այն որոշումին դէմ, թէ աշակերտները պէտք է յանձնուին դատաւարութեան կողմէ:

Մուտք գործող շարժումի պատասխանատուներէն՝ հանգստեան կոչուած գինտորական ժողովարար հարցազոյցի մը ընթացքին յայտնեց, որ իրենց Սաադ Հարիրին չեն ընդունիր իբրեւ սոր վարչապետ, որովհետեւ ան էս փոփոխութեան եւ իշխանութեան փոփոխումներու մաս կը կազմէ:

Նատեր պահանջեց կանխահա երեսփոխանական ընտրութիւններ կատարել՝ Լիբանանը վերածելով մէկ ներաշխարհի:

Երեկոյեան ժամը 7:00-ին, ցուցարարներ իրկիզուած անխնայ զինամթերքով փակեցին Պիր-Զապայէ մայրուղին:

**ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ**  
Համազգային «Գասպար Իփէկեան» թատերական մասնագիտական մասնաճիւղի տարեկան ընդհանուր ժողովը տեղի պիտի ունենայ այսօր՝ երեքշաբթի, 3 դեկտեմբեր 2019-ին, երեկոյեան ժամը 8:00-ին, Պուրճ Յամուտի «Ս. Կրացեան» ակումբին մէջ:



# ՔՈՒԷՅԹԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ ՀԱՆԴԻՍԱԿՆԵՐ ԿԵՐՊՈՎ ՆՇԵՑ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ 129-ԱՄԵԱԿ

Հովանավորությամբ Քուէյթի եւ Հրջակայից հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Պետրոս վրդ. Մանուէլեանի, կազմակերպությամբ ՀՀ Կուէյթի «Քրիստափոր» երիտասարդական եւ «Հ. Դժոխք» պատանեկան միություններուն, ուրբաթ, 29 նոյեմբեր 2019-ին քուէթահայրթիւնը հանդիսարար կերպով նշեց Հայ յեղափոխական դաշնակցութեան 129-ամեակը՝ «Արի՛ք միանալը, յառաջ գնալը» կարգախօսով:

Հանդիսութիւնը կը գլխավորէր ՀՀ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տեր Խաչատրեանը, ներկայ էին՝ ՀՀ Բիւրոյի անդամ Յակոբ Խաչատրեանը, Քուէթի մէջ Հայաստանի դեսպան Սարմէն Պարտապարտեանը, Հայաստանի հիւպատոս Վարդգէ Յովսէփեանը, Քուէթի ազգային եւ միութենական մարմիններու ներկայացուցիչներ, քուէթահայեր, երիտասարդներ ու պատանիներ:

Օրուան յայտագրի բացումը կատարուեցաւ ՀՍԸՄ-ի փողերախումբին եւ տարազանութեան հանդիսարար տոնացոյցով, ուր հնչեցին Քուէթի, Հայաստանի եւ ՀՀ-ի բայլերգները՝ պատանեկան երգչախումբի երգեցողութեամբ:

Օրուան բեմավար ճորճ Արապալեանը իր բացման խօսքին մէջ այդ օրը նկատեց հաշուետուութեան ու ուխտի վերանորոգման օր, ապա անդրադառնալով ՀՀ-ի ծառայած 129-ամեայ գործունէութեան՝ ըսաւ. «Հայ յեղափոխական դաշնակցութիւնը իր ծննդեան օրէն իսկ ֆետալիստ զենքով, մտաւորականին գրիչով ու ռաւազարին բահով ծառայեց հայ ազգին ու հայրենիքին: Անոր մտահոգութեան առանցքը եղաւ հայ ազգին արծանավայել գոյատեւումը՝ իր իսկ հողին վրայ: Հարեմբի մէջ թէ անկէ դուրս՝ ամենատարբեր եղանակներով աշխատեցաւ, որ հայ մարդը երբեք չկորսնցնէ իր ազգային ինքնութիւնը. պահպանէ հայոց լեզուն, պատմութիւնը, հատկապէս ու մշակոյթը, ինչպէս նաեւ՝ ընտանեկան սրբութիւնն ու աստիճանական բարեբերը»:

Ապա յեղափոխական երգերով հանդես եկաւ պատանեկան երգչախումբը՝ ղեկավարութեամբ Ժաննա Սերոբեանի:

Այս առթիւ ՀՀ Կուէթի պատանեկան մարմինի ներկայացուցիչ Ներսէս Սարգսեանը ներկայանալով ուղղած իր խօսքին մէջ դիտել տուաւ, որ տարեդարձները նաեւ առիթ են մեր անցեալի եւ ներկայի արժէքներու մասին խորհրդածելու, գանձեց ոգեկոչելու եւ մեր համեստ տուրքը տալու ՀՀ-ի վաստակին:

«129 տարիներու կենսափորձով Դաշնակցութիւնը ստեղծեց ինքնուրոյն եւ հայ ազգի եւութիւնը արտացոլացող արժեքներ, գաղափարախօսութիւն, որուն հիմնական առանցքները եղան՝ ազգային արժէքները, ընկերային արդարութիւնը, հայրենիքի եւ պետականութեան գաղափարները, ժողովրդավարութիւնն ու յեղափոխութիւնը՝ յանուն ազատ անկախ եւ միացեալ Հայաստանի կերտման իր ծրագրային նպատակին», յայտնեց ան:

Ապա Կիւտա Իյճեանը ներկայացուց Անդրանիկ Ծառուկեանի «Թուղթ առ Երեւան» բանաստեղծութենէն հատուած մը:

ՀՀ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տեր Խաչատրեան իր խօսքին մէջ շեշտեց, որ հակառակ ամէն տեսակի դժուարութիւններուն եւ մարտահրաւերներուն՝ մենք չենք կրնար վհատիլ, իրաւունք չունինք յուսահատելու: «Որպէս ղեկավարութիւն՝ մեր պարտականութիւնն է պահել լատենտութիւնը եւ վճռակամութիւնը՝ յառաջ նայելու, կառուցողական լուծումներ գտնելու եւ վստահութիւն ներշնչելու մեր երիտասարդութեան, որպէսզի պայքարը անխափան շարունակուի, եւ անոնց կիզակետը միշտ դառնայ հայրենիքը:

«Ուստի, պարտինք մեր բոլոր իրագործումները կատարել ազգովին եւ միացեալ ուժերով բազմապատկել գանձը, ստեղծել ազգային օրակարգ, որպէսզի հայրենի պետականութիւնը պինդ ու ծաղկուն պահենք: Ամէն շնչը թափենք, որ արեան գետով ձեռք բերուած արցախեան յարթանակը միջազգայնօրէն ամրագրուի մինչեւ անոր միացումը Հայաստանին: Օժանդակենք ջաւախահայրթեան՝ իրենց մարդկային ու ազգային փոքրամասնական իրաւունքներու պաշտպանութեան պայքարին մէջ: Իսկ սփիւռքի հայութեան հաղորդեցը նոր կենսունակութիւն եւ հայակերտման մեր գործին նոր թափ եւ վճռակամութիւն տանք:

«Պարտինք ազգովին բնցողիլ, որպէսզի անխափար պահենք կազմակերպուած հայու կերպարը՝ յանդուգն, ուղղամտ, արդիական, յառաջդիմական եւ մանաւանդ՝ իր Դատին աներեր կառչած», շեշտեց ան:

Ապա Սարգիս Կիրակոսեանի «Օրիներգ մերօրեայ ասպետներուն» քերթուածը մատուցեց Մարիա Սարգիսեանը:

Հայրենասիրական ճոխ երգացանկով ելոյթ ունեցան այս առիթով յատուկ իրաւորուած հայրենի երգչուհի Նարե Գերգեանն ու յեղափոխական երգերու լիբանանահայ մեկնաբան Վիգէն Տիշչէճեանը՝ ընկերակցութեամբ «Արագ» նուագախումբին:

Հանդիսութեան եզրափակիչ խօսքը արտասանեց Պետրոս վրդ. Մանուէլեան, որ անդրադառնալով օրուան խորհուրդին՝ ըսաւ. «Հայ յեղափոխական դաշնակցութեան առաքելութեան առանցքը կը կազմէ ազգային արժէքներու պահպանումը, Հայ եկեղեցւոյ եւ հայ դպրոցի աստարտումն ու գանձը գործնականօրէն նպատակարարումը: Քուէթի հայ գաղութը իր եկեղեցիով ու դպրոցով տասնամեակներ շարունակ վայելած է եւ մինչեւ օրս կը վայելէ այս կազմակերպութեան գործունէութիւնը: Այս եղած է Դաշնակցութեան սրբազան առաքելութիւնը ամենուրեք: Հետեւաբար ոչ մէկուն խորթ թող թուի, երբ այսօր դաշնակցական երիտասարդներ իրենց բողոքի ձայնը կը բարձրացնեն յանուն ազգային արժէքներու պահպանման՝ մերժելով որեւէ նահանջ հայոց լեզուի եւ Հայ եկեղեցւոյ պատմութեան ուսումնական գործընթացին մէջ, որովհետեւ անոնք դաստիարակուած են այդ արժէքներով: Անոնք քաջ կը գիտակցին, որ ինչպէս հայրենիքի, այդպէս ալ սփիւռքի ողջ տարածքին ազգային այդ արժէքներն են, որոնք մեզ հայ պահած են ու պաշտպանած՝ օտարանալու կամ ապագայնանալու վտանգէն»:



## «ՀԱՅՐԵՆԻՔ»-Ի ԽՍՐԱԳՐԱԿԱՆ ԱԼԻԵՒ... ԵՒ ԱՒԵԼԻ



«Յիմարները, որոնք պարկեշտ ըլլալու բաւարար խելք չունին, հնարքի ու դաւաճանութեան կը դիմեն»:

**ՊԵՏԱՍԻՆ ՖՐԱՆԶԵԼԻՆ (1706-1790, ամերիկացի գրագետ, լրագրող, քաղաքագետ եւ դիւանագետ)**

Անգամ մը ես խօսքը կը վերաբերի... Ազրայեանի ղեկավար Իլիամ Ալիեւի ծառայութիւններուն: Հետզհետէ ան աւելի ջղագարած՝ հիստերիք կը թուի ըլլալ, յատկապէս՝ հարաւի իր դրացի թշնամիին նկատմամբ: Այսպէս, դեռ քանի մը օր առաջ, նոյեմբեր 27-ին, Պարսկի համալսարանի հարիւրամեակին նուիրուած ծեռարկին բեմ բարձրանալով՝ առիթը գտաւ կեղծիքը, շինծուն եւ յերիւրածոն ներմուծելու իր խօսքերուն մէջ՝ Հայաստանի եւ հայութեան հասցէին ցեխարծակոտմանէն փրկելու:

Վարկեան մը մէկդի դրած ատելութիւնն ու նախատիւնը՝ ազգային հերոս Գարեգին Նժդեհի հանդէպ, Ազրայեանի նախագահը շատ աւելի նախապաշարած ու հիւանդագին ատիճանի սեւեռած կը թուի ըլլալ Հայաստանի եւ առհասարակ հայութեան վրայ:

Բարձր մակարդակի կրթօճախի մը երդիքին տակ ելոյթ ունենալով՝ հայածախտ տառապող Ալիեւ քննադատեց արեւմտեան աշխարհը, որ պրիսմակի տակ առած է իր ղեկավարած երկրին մէջ հետեւողական ձեւով կատարուած ժողովրդավարութեան սկզբունքներու խախտումներն ու իրաւունքներու ոտնահարումները:

Ըստ երեւոյթին, այս բռնատերին համար հայութիւնն ու Հայաստան գերզգայնութիւն՝ **ալեքի** մը չէ, այլ՝ մահացու քաղցկեղ, որուն իբրեւ դարման՝ խիստ միջոցներու կը դիմէ՝ սկսելով կրթական բնագաւառէն: Ընտանադատելով արտասահմանէն կատարուած քննադատութիւնները՝ Ալիեւ իրաւիւրեց կրթական բնագաւառին մէջ գործող ուսուցիչները, դասախօսները եւ տեսուչները, որ ճիշդ կրթութիւն չափէն երիտասարդներուն, որպէսզի չսայթաքին եւ ծայրայեղական ահաբեկչական կազմակերպութիւններ մուտք չգործեն: Իր խօսքերուն մէջ Ալիեւ մտամուր կը թուի ըլլալ՝ չկարենալով պարզաբանել, թէ դուրսէն միջամտողները արդեօք միայն ահաբեկչական եւ ծայրայեղ կրօնական շարժումներն են, թէ՛ բարեփոխումներու համար մարտնչող այլախոհ փաղակն մը:

Շարունակելով իր կասկածամտութիւնն ու ատելութիւնը՝ Ալիեւ մեղադրած է իսլամ այլ երկիրներ, որոնք սիրալիր ու սերտ յարաբերութիւն կը մշակեն Հայաստանի հետ: Դեռ աւելի հեռու երթալով իր նենգամտ ու գրգռիչ արտայայտութիւններուն մէջ կ'ամբաստանէ իր հարաւի դրացին մզկիթներ քանդած ըլլալու յանցանքով:

Միթէ Ազրայեանի նախագահը տեղեակ չէ՞, թէ քանի մը շաբաթ առաջ Շուշիի (Արցախ) իսլամական թաղամասի կեդրոնական մասին մէջ տեղակայուած Վերին մզկիթը, որ կառուցուած է 1883 թուականին յայտնի պարսիկ ճարտարապետ Քերպալա Սեֆի Խանի նախագիծով, վերանորոգած է Արցախի կառավարութեան, «Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ» (IDEA) հիմնադրամին եւ «Արեւելեան պատմական ժառանգութեան վերածնունդ» հիմնադրամին համագործակցութեամբ: Հիմնական նուիրատու՝ դազախ գործարարի մը շնորհիւ, վերանորոգած է ոչ միայն մզկիթը, այլ նաեւ՝ յարակից տարածքն ու կողքին գտնուող պարսկական կրթօճախի շէնքը:

Անշուշտ, այս վերակառուցման փոխարէն, Ալիեւ իսկ իրահանգով, Նախիջեանի մէջ կատարուած է 21-րդ դարուն տեղի ունեցող «մշակութային եղէտներ»-ու, երբ հայկական գերեզմանոցներու մէջ գոյութիւն ունեցող հազարաւոր խաչքարեր աներած եւ ոչնչացած էին:

Դեռ աւելի... Ալիեւէն: Հոս տեղի է կանգ առնել եւ առանց այլեայիլ եզրակացնել գերմանացի հանճար Ֆրիտրիխ Նիցշէի մէկ իմաստուն խօսքով.

«Ես ընդվզած չեմ, որ դուն ստեցիր... ընդվզած եմ, որ այլեւս քեզի պիտի չհաւատամ»:

AFHIL ARMENIAN MUTUAL FUND 20 Years of Commitment

"The BEST WAY to Find Yourself is to LOSE YOURSELF in the Service of Others"

Health Insurance, Travel Insurance, GoodCare Clinic, Car Insurance, Health Clubs, Home Medical Equipment, BOB - Western Union, University and Student Fund, «ՏԳՈՒՅ» Health Magazine

www.afhil.com | AFHIL Mutual Fund, Bourj Hammoud, Arin Center, 4<sup>th</sup> Floor | Tel. 01 242 556/7









### ԼԻԲԱՆԱՆԵԱՆ ՖՈՒԹՊՈՒԼ Բ. ԴԱՍԱԿԱՐԳԻ ԱՎՈՒՄԲԵՐԸ ՅԱՏՈՒՎ ՆԱՄԱԿ ՄԸ ՊԻՏԻ ՈՐԱՐԿԵՆ ՖԵՏԵՐԱՍԻՈՆՆԻ



Լիբանանեան մարզական մամուլին համաձայն, Բ. դասակարգի ակումբներուն մեծամասնութիւնը (11) կը պատրաստուի յատուկ նամակ մը յղել Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնին, որպէսզի 2019-2020 տարեշրջանը մեկ հանգրուանով տեղի ունենայ (եւ ոչ թէ երթորդարձ) եւ տարեշրջանի աւարտին որբէ խումբ Գ. դասակարգ չփոխադրուի:

Անոնք մտահոգութիւն յայտնեցին տարեշրջանին սահմանափակ համար՝ յոյս յայտնելով, որ երկրին մէջ կենսաբան վերագտնել իր բնականոն ընթացքը, եւ ցոյցերը կը դադրին:

Տնտեսական ծանր տագնապի մատնուած ակումբները յոյս յայտնեցին, որ ինչ որ որոշուի Ա. դասակարգի ախոյեանութեան գծով, նոյնը կատարուի նաեւ Բ. դասակարգի ակումբներուն պարագային, որոնք ծախսերը նոյնպէս բաւական ծանր են:

### «ՖՈՐՄԱՆԱ 1» ԼՈՒԻՍ ՐԵՄԻԼՈՆ ՏԱՐԵՇՐՋԱՆԸ ԱՄԵՐՏԵՑ ԱՅՆ ՅԱՐԹԱՆԱԿՈՎ ՄԸ ԵՒ ԱՊԱՅՆՈՎԵՑ 413 ԿԵՏ



Լուիս Րեմիլյոն



Լիքս Րիւլլեյնսթըյն

Կիրակի, 1 դեկտեմբերին, իր աւարտին հասաւ «Ֆորմուլա 1»-ի 2019 տարեշրջանի ախոյեանութիւնը, երբ Ապու Տապիի (Արաբական Միացեալ Էմիրութիւններ) «Շաս Մարինա» վազքուղիին վրայ տեղի ունեցաւ վերջին հանգրուանի կրան փրին:

Արդէն իսկ ախոյեանութեան տիտղոսը ապահոված անգլիացի վարորդ Լուիս Րեմիլյոն արձանագրեց այս տարեշրջանի իր 11-րդ յաղթանակը՝ գրաւելով առաջին դիրքը:

Իր արիեստավարձ ասպարէզին ընթացքին 84 յաղթանակ արձանագրած Րեմիլյոն այժմ միայն եօթը յաղթանակի կարիք ունի՝ հաւասարելու համար գերմանացի Միքայէլ Շումախըրի հաստատած մրցանիշին: Վերջինս արձանագրած է 91 յաղթանակ:

Րեմիլյոն, որ այսպիսով ապահովեց տարեշրջանի իր 413-րդ կէտը (մրցանիշ մը), արդէն իսկ քանի մը հանգրուան առաջ իր խումբին՝ «Մերսեդես»-ի հետ յաջողաբար

Շար.ը՝ էջ 10

### ՍՆՈՎԱՅԻՆՅՈՒՄԻՆ ԳՈՒԹՊՈՒԼԻ ԱՆՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ ԱՐՄԵՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ՝ ԿՈՒՆԻ ՐԵԴԻՆԱԿ



Յայտատանի ֆութպոլի երիտասարդական հաւաքականի յառաջապահ Արմեն Յովհաննիսեան նախորդ շաբաթավերջին դարձաւ կոլի հեղինակ:

Սլովաքիոյ ֆութպոլի ախոյեանութեան 17-րդ հանգրուանին ծիրին մէջ, անոր կազմը՝ Չեմփին Միշալովչէ, որ հիւրը եղաւ Արմենի, արձանագրեց 2-0 արդիւնքով յաղթանակ մը եւ բարձրագուստ 8-րդ դիրքը (12 խումբերուն մէջ):

Յովհաննիսեան (19 տարեկան), որ դաշտ ներկայացաւ 90-րդ վայրկեանին, կորսուած վայրկեաններուն (90+2) նշանակեց իր կազմին երկրորդ կոլը:

### ՃԱՏՐԱԿ ԱԼԻԶ ԳՐԻԳՈՐԵԱՆ ԵՒ ԿԻ ԳԱԼՈՒՍ ՀԱՆԴԻՍԱՅԱՆ ԵՐԿՐՈՐԻ

Կազմակերպութեամբ Նախկին Խորհրդային Միութեան շրջանաւարտներու ճատրակի ակումբին եւ ԽՍՀՄ-ի ֆետերասիոնին, կիրակի, 1 դեկտեմբերին, վերոնշեալ ակումբին մէջ (ԵՌԼԵՍԵՍ) տեղի ունեցաւ ճատրակի միջօրեայ տարիքային մրցաշարը մը՝ մասնակցութեամբ 53 երկսեռ խաղացողներու:

Տեղի ունեցան 8, 10, 12, 14 եւ 18 տարեկանէն վար դասակարգի մրցումներ:

Այս մրցաշարին մասնակցեցան նաեւ հետեւեալ հայերը.

Ճիտ Գալուստ, Յարութի Թակլըեան, Ճեսի Գրիգորեան, Մարտին Մարտիկեան, Շահան Ճողըեան, Մարգ Մարտիկեան, Ալիք Գրիգորեան, Զրակ Ճատրուեան, Կի Գալուստ եւ Մարգիս Յատիտեան:

Անոնցմէ լաւագոյն արդիւնքը արձանագրեցին եւ մրցանակային դիրքեր գրաւեցին երկու խաղացողներ միայն:

8 տարեկանէն վար դասակարգին մէջ, Ալիք Գրիգորեան աղջկանց մրցումներուն առաւելագոյն 6 կէտէն 3 կէտ ապահովելով գրաւեց երկրորդ դիրքը:

Իսկ տղոց 12 տարեկանէն վար դասակարգին մէջ, Կի Գալուստ 4,5 կէտ ապահովելով իր կարգին գրաւեց 2-րդ դիրքը:

Աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը՝ կազմակերպիչներուն կողմէ:

Վերջիններս շնորհակալութիւն յայտնեցին բոլոր մասնակցողներուն, իսկ շնորհաւորեցին բոլոր մրցանակակիրները:

### «ԷՆ. ՊԻ. ԷՅ.» ԼԵՅՔԸՐԻ ԵՒ ՈՒՐԻՈՐԻ ՊԱՐՏՈՒԵՑԱՆ. ՔԼԻՓՈՐԻՉ՝ ՄԵԾԱԳՈՅՆ ՅԱՐԹԱԿԱՆԸ

«ԷՆ. ՊԻ. Էյ.»-ի պասքէթպոլի ախոյեանութեան ծիրին մէջ, երէկ կատարուեցան 9 ճակատումներ:

Լուս Անճելլու Լէյքըրզ, որ հիւրը եղաւ Տալաս Մաւլըրիքսին, կրեց 114-100 արդիւնքով պարտութիւն մը: Լուքս Տոնիչ (Մաւլըրիքս) եւ Անթոնի Տէյվիս (Լէյքըրզ) նշանակեցին 27-ական կէտ:

Վերջին 10 մրցումներուն Լէյքըրզ կը մնար անպարտելի: Ասիկա Լէյքըրզ երրորդ պարտութիւնն էր՝ 17 յաղթանակներու կողքին: Անոր նման նոյն արդիւնքը արձանագրած է նաեւ Միլուոքի Պաքս:

Կոլտըն Սթըյթ Ուորիորզ, որ Օրլանտոյի մէջ հիւրը եղաւ Մեմֆիս, կրեց 100-96 արդիւնքով պարտութիւն մը:

Երբեքուս մրցումներուն մեծագոյն յաղթանակը եղաւ Լուս Անճելլու Լէյքըրզ, որ



Ալիք Գրիգորեան



Կի Գալուստ



Լէյքըրզ - Մաւլըրիքս մրցումներ

150-125 արդիւնքով յաղթեց իր հիւրին՝ Ուաշինկթըն Ուիզարտսին:

Քաուլի Լեոնարտ (Քլիփըրզ) նշանակեց 34 կէտ:

Թորոնթօ Ռեփթըրզ արձանագրեց իր Շար.ը՝ էջ 10

### ԱՆԳԼԻԱԿԱՆ ՖՈՒԹՊՈՒԼ ԱՐՄԵՆԱԼԻ ԱՂԶԿԱՆՑ ԽՈՒՄԲԸ ՄՐՑԱՆԻՇ ՄԸ ՀԱՍՏԱՏԵՑ

Անգլիոյ աղջկանց ֆութպոլի ախոյեանութեան 8-րդ հանգրուանին ծիրին մէջ, Արմենալ 11-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Պրիսթոլ Սիթիին դէմ:

Մրցաշարի պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով խումբերէն մէկը կը նշանակէ 9 կոլէն աւելի:

Բացի ատկէ, Արմենալ այլ մրցանիշ մըն ալ հաստատեց՝ իր յաղթանակը արձանագրելով 10 կոլի առաւելութեամբ:

Նախապէս Լիվըրփուլի աղջիկները 2013-ին 9-0 արդիւնքով յաղթած էին Տոնքսթըրին:

Արմենալին մաս կազմող իտալացի 23 տարեկան Վիվիան Մետիման նշանակեց 6 կոլ եւ կատարեց 4 Էսիսթ:

### «ՓՐԵՍԻԵՐ ԼԻԿ» ՈՒԹՖՈՐՏ ՊԱՇՏՈՆԱԿԿ ԸՐԱՒ ԻՐ ՄԱՐԶԻՉԸ

Անգլիոյ ֆութպոլի ախոյեանութեան՝ «Փրեմիեր լիկ»-ի 14-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, Ուաշինկթըն, որ հիւրը եղաւ Սաութհեմփթընին, կրեց 2-1 արդիւնքով պարտութիւն մը, հակառակ անոր որ մինչեւ 78-րդ վայրկեանը կը գերազանցեր իր մրցակիցին:

Վերջին դիրքին վրայ գտնուող (8 կէտով) եւ ցարդ միայն մէկ յաղթանակ արձանագրած Ուաշինկթըն իր կրած այս 8-րդ պարտութիւնէն ետք պաշտօնական ըրաւ իր մարզիչ Քիքէ Սանչէս Ֆլորեսը (Սպանիա), որ իր պաշտօնը ստանձնած էր նախորդ սեպտեմբերին:



Արմենալի կազմը



### «ՖՐԱՆՍ ՖՈՒԹՊՈՒԼ» ԼԻՈՆԵԼ ՄԵՍՍԻ՝ ՏԱՐՈՒԱՆ ԼԱՄԳՈՅՆ ՖՈՒԹՊՈՒԼԻՍԵԸ



Երէկ գիշեր «Ֆրանս ֆութպոլ» պարբերաբերին «ոսկիե գնդակ»-ի մրցանակին արժանացաւ քաթալոնական Պարսէլոնայի եւ Արձանքիին ֆութպոլի ազգային խումբի յառաջապահ Լիոնել Մեսսի:

Ան վեցերորդ անգամ ըլլալով կը տիրանայ այս տիտղոսին:

Փարիզի մէջ տեղի ունեցած այս մրցանակաբաշխութեան երկրորդ դիրքը գրաւեց Լիվըրփուլի իտալացի յետապահ Վիրճիլ Վան Տէյք, իսկ երրորդ դիրքը՝ Եսպանացի փորթուգալցի յառաջապահ Քրիսթիանօ Ռոնալտօ: Աղջկանց լաւագոյն ֆութպոլիստի մրցանակին արժանացաւ Մեկան Ռափիսօ (Միացեալ Նահանգներ):

### ՃԱՏՐԱԿ. «ԿՐԱՆՏ ԴԵՆ ԹՈՒՐ»-Ի ՄՐՑԱՇԱՐԸ

### ԱՐՈՆԵԱՆ ՀԱՄԱՍԱՐՈՒԹԻՒՆ ՄԸ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ ԿԻՍԱՄԱՐՏԱԿԱՆԻ ԱՈՒՋԻՆ ՄՐՑՈՒՄԻՆ



Երէկ՝ երկուշաբթի, 2 դեկտեմբերին, Լոնտոնի մէջ սկսաւ ճատրակի «Կրանտ Էն Թուր»-ի միջազգային մրցաշարը՝ մասնակցութեամբ չորս կրանտմասթըրներու:

Կիսաարտականի առաջին մրցումին, հայրենի կրանտմասթըր Լեոն Արոնեան ճերմակ քարերով հաւասարութիւն մը արձանագրեց չինացի Տի Նիլիէի հետ (28-րդ շարժումներ):

Կիսաարտականի երկրորդ գոյգը կը կազմեն աշխարհի նորվելիացի ախոյեան Մակկիս Զարիսը եւ ֆրանսացի Մաքսիմ Վաշիէ-Լակրաւ:

Այսօր տեղի կ'ունենայ Արոնեան - Լիլիէ երկրորդ ճակատումը:

### ԵՐՈՒՊԱԿԱՆ ՖՈՒԹՊՈՒԼ ԱՅՍՕՐ ԿԸ ԿԱՏԱՐՈՒՆ ՎԵՑ ՄՐՑՈՒՄՆԵՐ՝ ԱՆԳԼԻՈՅ ԵՒ ՖՐԱՆՍԱԿԻ ՄԵՋ



Անգլիոյ ֆութպոլի ախոյեանութեան՝ «Փրեմիեր լիկ»-ի 15-րդ հանգրուանի բացման ծիրին մէջ, այսօր կը կատարուին երկու մրցումներ:

Ժամը 21:30-ին (Պէյրուի ժամանակացոյցով), Քրիսթալ Փալաս կը հիւրընկալէ Պուլսըմմուօթը, իսկ ժամը 22:15-ին երկրին գործող ախոյեանը՝ Մանչեսթըր Սիթի, հիւրը կ'ըլլայ Պըրսիլի:

Իսկ Ֆրանսայի ֆութպոլի ախոյեանութեան 16-րդ հանգրուանին ծիրին մէջ, այսօր կը կատարուին չորս մրցումներ՝ հետեւեալ յայտագիրին հիմամբ. ԱնժԵ - Մարսէլ, Պորտօ - Նիմ, Պրենթ - Սթրազպուրկ (ժամը 20:00-ին) եւ Լիլի - Լիլ (ժամը 22:05-ին):

Կլիմայական անսպասու պայմաններուն պատճառով, նախորդ շաբաթավերջին տեղի ունեցաւ Մոնաքօ - Փարիզ Մեյ ժերմեն մրցումը յետաձգուեցաւ:

www.homenetmenlebanon.com

